

ԿՐՈՆԱԿԱՆ

ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԱՄՈՒՄՆՈՒԹԻՒՆԸ

Ժնրաբանական է որ հին աշխարհին մէջ, կին արարածը այր մարդէն ստորագաւ նկատուած էր: Դասական հեղինակներ ցայտուն կերպավ նկարագրած են սոյն ճշմարտութիւնը իրենց գործերուն մէջ: Քրիստոնէութեան չափանիւ սակայն, կինը արժեւորուեցաւ եւ իր պատշաճ տեղը ունեցաւ քննիլութեան մէջ:

Կոնջ եւ այր մարդու սիրոյ յարաբերութեան կամ ընտանեկան կեանքի մասին բազմաթիւ ակնարկութեանց կը հանդիպինք Պատուական դիմութեան մէջ:

Առաջին ակնարկութիւն կանքերեւ է Առտքաւութիւն ունեցած հակոռանեայ տեսութիւնը ամուսնութեան ժամանելուն:

Ա. Կորինթացիներուն դրած թուղթին մէջ, Ժիատական կեցուածք մը ունի Առաջար ամուսնական հարցին նկատմամբ, ուր կ'ուս և «Պոռնկութիւնը արգիլյուս համար ամէն մարդ թող իր կինը ունենայ». ու ամէն կին իր այրը թող ունենայ» (է 2): «Բայց տա կուզեմ որ գուք անհոգ ըլլաք. վասնդի չամուսնացած մարդը Տէրոջը բաները կը հողայ, թէ ինչպէս Տէրոջը հանելի ըլլայ: Կոկ ամուսնացածը աշխարհին բաները կը հողայ, թէ ինչպէս իր կոնջ հանելի ըլլայ» (է 32-33): «Վեհու օրէնքով կապուած է որշաք ժամանակ որ իր այրը ողջ է. հապա եթէ իր այրը մեռնի, աղաս է ամուսնանալու որու որ ուզէ, միայն թէ Տէրոջմով: Բայց իմ գատումին նայենով՝ աւելի երանելի է Եթէ այնպէս կենար» (է 39-40):

Սակայն Պողոսի դիրքաւորումը յեղաշրջուած կը անուննենք, երբ ան Եփստացիներուն կը դրէ չուրջ ինը տարի ետք. «Կիները իրենց այրերուն հապանդ ըլլան՝ որպէս թէ Տէ-

րոջը վասնդի ալրը կոնջ գլուխն է, ինչպէս Քրիստոս ալ եկեղեցին գլուխն է, ու ինք մարմնին փրկին է: Ուստի ինչպէս եկեղեցին հնազանդ կ'ըլլայ Քրիստոսի, նոյնպէս ալ կիները ամէն բանի մէջ՝ իրենց այրերուն: Այրեր, սիրեցէ՛ք մեր կիները, ինչպէս Քրիստոս ալ սիրեց եկեղեցին, ու իր անձը մասնեց անոր համար, որպէսզի զանիկա սրբէ ու մաքրէ աւազանին ջրովք՝ խօսովով: որպէսզի ինք իր զիմաց փառաւոր կեցնէ եկեղեցին, որ արատ մը կամ խորշութիւն կամ ուրիշ ասոնց պէս բան մը չընենայ, հապա որ սուրբ ու անարատ ըլլայ: Նոյնպէս ալ պէտք է որ այրերը իրենց կիները սիրեն իրենց մարմիններուն պէս: ան որ իր կինը կը սիրէ, իր անձը կը սիրէ: վասնդի մէնք անոր մարմնին անգամներն ենք, անոր մարմինէն ու սուրուներէն: Ասոր համար մարդը պիտի ձեւէ իր հայրն ու մայրը և եւ իր կոնջ պիտի յարի ու երկուոք մէկ մարմին պիտի ըլլան» (է 23-31):

Արդարեւ ամուսնական կեանքի մասին Պողոս Առաքեալի ուղիղ ըմբռնումը այս Քերշինը պէտք է նկատենք, քանի որ Կորինթացիներուն գրած միջոցին ան կ'ակնկայէր Քրիստոսի երկրորդ դատուստը. բայց, երբ Երկրի մրայ Աստուածորդույն դար ուշացաւ, Պողոս կ'հաճատեց կնկան արժանիքները, ջատապովեց ամուսնական կեանքը, զայն նմանցներով Քրիստոսի եւ Եկեղեցւոյ յարաբերութեան:

* * *

«Ձեզմէ իրաբանչիրը թող իր կիմն իր

անձին պէս սիրէ եւ բող կիմն ակնածանելով յարդէ իր այրք :

ՀՀմարտութիւններ կան սրանք կը պահէն
իրենց այժմէութիւնը դարձրու թիթացքին .
Պազսի յիշեալ խօսքը մինչ է տնօնցէք :

Ընկերութեան րագիկացցից տարրն է ընտանիքը . ընտանիքը կազմուած է այլ և
կի՞ն մարզու զոյացութեամբ : Ընկերութիւն
մը կ'աճի , կը զարգանայ , կուռանանայ՝ երբ
ընտանիքը հասուսաւած է ամուր հիմքու
վրայ , իսկ ընտանիքին հմարիս խորիսից
կնքուած զարգափարական ամուսնութիւնն է :

Տիտոր իրականութիւն է նկատել որ շատեր կ'ամուսնանան պարզապէս ամուսնացն ըլլարու համար . ոմանք կը պահուին շահագիտական նպատակներ իրացործելու և նիթապէս ապանովուած կեանք մը գարելու , իսկ ուրիշներ՝ իրենց ծնողներուն կատքին ենթարկուելով : Այս տեսակի ամուսնութիւնները զատապարտուած են քայլացամիք , քանզումիք եւ գերախոսութիւններու կ'առաջնորդէն մարդիկը : «Քայք է րուրու ուժով ամէն հակազդեցութիւն ի զործ զնէյ այն ամուսնութիւններուն զէմ՝ որոնք կը կնքուին բուրուսիին անյարժար և աններդաշնակ պայմաններու մէջ , և որոնց հետեւանքով ամուսնական կեանքը հմարտապէս դժուիք կը զառնայց , կ'ըսէ ֆորեան Սրբազնա ու կ'աւելիքն է . միայն սէր անդին է որ պէտք է ամուսնութեանց մէջ իրը նուրբական պայման պահանջուի , զի այդ անկեղծ եւ մարտու սէրն է որ երկու կողմերը կը պահէ պարտականութեան րուծին տակ անարբառուածնց : Ընդհակառակը՝ երբ չկայ սէր , ամուսնացեալք պարզապէս թէ՝ ինքինքին և թէ՝ ամուսնութեան աստուածային օրինքը ունկումիք եւ նուստացումիք ենթարկած կ'որդանա :

Հետեւարար , զարգափարական ամուսնութիւնը , բայ Պօղոսի բացարութեան , կը կայանայ իրացքին ամուսնութեան պահանձուածնութեան ամանուածնութեանը մէկ կ'աւելիք կ'անձնանք առաջ գույք գույք անդին է որ կը պահէ պահէ մարմին մէջ կը մեղանէք : Զէ՞ք զիսէր որ ձեր մարմինները ասամար են Ասէր Հոգիին՝ որ ձեր մէջ է , զոր Աստումէմ ունիք , ու գույք ձեր անձին աէրը չէք . քանզի զնոյք ծայսու առնեւցաք . սոսոյ փառաւորեցէ՞ք զիստուած ձեր մարմիններուն ու հոգիներուն մէջ (Ա. Կորնթ . 13-20) :

Հահախնդիր սիրոյ եւ դիտակից մօտեցումիք մէջ :

* * *

Ընկերային վերիմայրումներու այս շրջանին , երիտասարդներ որքան կարեւորութեամբ սերտելու են Պօղոսի Թաղթերը , առաւելուոյն օգտուելու համար անոր կեանքի փարձուութենէն ու դիտաթենէն :

Ենրկային գելարքին գարձած է կեանքը , մանաւանդ ամուսնական կեանքը : Ընդհանիքի թալրացքան պատձառու ամուսնայի ծայսմներու թիւր օրէ օր կ'աճի , երեւոյթ մը՝ որ պատձառ կը զառնայ ընկերութեան գայքայումին :

Հայ երիտասարդը մնանարդ Առաքեայի իրատներուն , զիտակիցօրէն եւ ամէնայն լրտութեամբ մօտենայու է ամուսնական կեանքին . ան ձերբագատուելու է ամէն աեւսկի կաշկանդաւմներէ , որպէսզի իր ամուսնութիւնը ըլլար պատուարէր ու մշտական :

Մեր մարմինը ըլլարով Աստումէոյ բնակարանը , զայն սուրբ եւ անարատ պահէկու ենք , այլ խօսքով՝ հաւատարիմ մնայու ենք իրարու : Հաս Պօղոսի , «մարմինը պառնկութեան համար չէ , հապա Տէրոց ու Տէրը՝ մարմինին համար : Պանկութենէ փախէ՞ք ամէն մեղք զոր մարդ կը զորէ , իր մարմինէն դորս է , լայց ան որ կը պանկի , իր մարմին զէմ կը մեղանէք : Զէ՞ք զիսէր որ ձեր մարմինները ասամար են Ասէր Հոգիին՝ որ ձեր մէջ է , զոր Աստումէմ ունիք , ու գույք ձեր անձին աէրը չէք . քանզի զնոյք ծայսու առնեւցաք . սոսոյ փառաւորեցէ՞ք զիստուած ձեր մարմիններուն ու հոգիներուն մէջ :

Վարելով բարյուսկան կեանք մը , Քիստու եւս անդամը կը զառնայ մէր բնականիքն , որու իրը հետեւանք կ'ունենանք ապահով ու երջանիք կեանք մը , փառաւորելով ամէնասուրը երբորգութիւնը :

Գ. Մ.